

ման Միփիտոսի ումեմն վասն Պիղատոսի, և ասէ . Մ'ա զդա և շարաչար մա հուամբ սատակեա . զի դա ամբարշտութեամբն իւրով ձգեաց զձեռն յարդարն յայն, որ Վրիստոսն կոչէր . վասն որոյ նշաւակեա զդա, որ կամօք իւրովք հեռի եղև 'ի փրկութենէ : Այս նա բազում և դառնագոյն տանջանօք չարչարեալ 'ի բազում աւուրս, և յետոյ հատեալ զգլուխ Պիղատոսի : Այս այսոցիկ այսպէս գործելոցս՝ փառաւոր լինէր անուն Տեառն Յիսուսի Վրիստոսի ընդ ամենայն տեղիս, և փառաւորի ամենասուրբ Արքորդութիւնն այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից, ամէն :

և հաճոյ եղև նմա : Այս ապա ետ հրաման Միփիտոսի ումեմն վասն Պիղատոսի, և ասէ . Մ'ա զդա, և կտրեաց զգլուխ դորա . զի դա ամբարշտութեն իւրով ձգեաց զձեռն իւր յարդարն յայն, որ Վրիստոսն կոչէր . զայն, ասէ, որ յաւադ ուրբաթին նստաւ Պիղատոս 'ի վերայ բեմբին և Յիսուս կայր դատապարտեալ առաջի նորա . և նա ինքն Պիղատոս գան հարեալ զՅիսուս, և մտրակեաց գաւազանաւն զոր 'ի ձեռն ունէր զթիկունս Յիսուսի, և ետ 'ի ձեռս հրէիցն, և մատնեաց կամաց նոցա՝ զի 'ի խաչ ելանիցէ . վասն որոյ նշաւակեացի դա, որ կամաւն իւրով հեռի եղև 'ի փրկութենէ իւրմէ : Այս այսպէս այսոցիկ գործելոց՝ փառաւոր լինէր անունն Տեառն Յիսուսի Վրիստոսի ընդ ամենայն տիեզերս առ ամենեսեան . և նմա փառք յաւիտեանս, ամէն :

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Ահրրդի Տիւրքոնի Հնդկաստանի մէջ ըրած ձամբորդութիւնները՝ Չրադաշտայ գրքերը գտնաւոր համար : (Տես երես 221)

Ահրրդի լին պատմութեան հետաքրն նական մասերէն մէկն ալ իր գրաւորական աշխատութիւններն ու Սուրադի փաշային հետ ունեցած յարաբերութիւններն են : Սալապարի ծովեզերքները ասդին անդին պտրտելէն ետքը, ու թերակղզոյն ներսերը մշտնապէս ետքը՝ իր յանդուգն հետաքրքրութիւնը լեցրնելու համար, որով շատ տեսակ մեծամեծ վտանգներու մէջ ինկաւ, Սուրադի մէջ հաստատեց իր բնակութիւնը :

“ Հոն, շատ անգամ երթալ գալէն ետքը, կ'ըսէ Մ'աբրդիլ, կրցայ տեսնել փարսերուն Գեօգորդի, որոնց համար աս ձամբորդութիւնս ըրեր էի, և որոնցմէ կ'ուզէի տեղեկանալ Չրադաշ-

տայ կրօնքին վրայօք : Ասոնք Տարապ ու Վազուս ըսուած տէսդուրներն էին, որոնք Սուրադի մէջ եղող փարսերուն մէկ կողման զլիսաւոր կեցած էին : Արեւնց դանդաղութիւնը զիս կը յուսահատեցրնէր . հազիւ իրեք ամսէն ետքը տուին ինձի ան ձեռագիրը, որն որ ծախեր էին ինձի առաջ, ու ան ալ, ինչպէս որ ետքէն անդրադարձայ, փոփոխեր ու թղթեր կտրեր էին մէջէն : Վիչ ժամանակուան մէջ ըրած յառաջադի մութիւնս աս գրքերը կարդալուն մէջ իրենց անհաճոյ եղաւ, կարծելով որ թերևս քիչ ատենէն զիրենք կը ձգեմ : Արթալով սկսան զգուշութեամբ պատասխան տալ իմ հարցմունքներուս, և սորվեցրնելու ատեննին խորհրդական կերպ մը կը բանեցրնէին, սեպելով որ անով աւելի պատկառելի կ'ընեն տուած դասերնին : Այս ուշ կու գային ինձի, պատճառելով թէ նկատմանց համար կը վախնային յաճախելու իմ քովս :

“ Իմ վարպետներս ամենեւին միտքերնէն չէին անցրնել թէ ես ուզե-

նամ, ու ևս առաւել կարենամ թարգմանել իրենց գիրքերը . ասոնցմէ Վէնա քաղաքը միայն՝ 22 մաս բաժնուած գիրք մըն է, և տասնըվեց տարիէ 'ի վեր Տարապը դեռ անոր 6 մասը բացատրած էր իր աշակերտներուն : Տարապին սիրտը վաստակելու համար, որն որ միտքը դրած էր տարի մը այբուբենով անցընել տալու ինծի, ազաչեցի իրեն որ քանի մը ընտիր ու հազուագիւտ զէնտ գրուածքներ ցուցընէ ինծի, խոստանալով թէ երկու պարսիկ ձեռագիր կը գնեմ իրմէն, զորոնք կ'ուզէր ծախել : Երբոր աս գիրքերս ձեռք ձգեցի, սկըսայ սպառնալ իրեն՝ թէ զինքն ու իր Վազուս ազգականը Վոնիշէրձիին կը մատնեմ, որ հակառակ կուսակցութե գլխաւորն էր ու իրենց թշնամի, թէ որ չօգնէ ինծի՝ կ'նտիտատը արդի պարսկերէն լեզուն թարգմանելու : Սպառնալիքս յաջողեցաւ . բայց երբոր տեսաւ որ ինքը տուն կու տար ու ես կը գրէի, և թէ ամէն կերպ հարցմունքներ կ'ընէի իրեն, ու արթնութեամբ մտիկ կը դնէի իրեն զուրյաճներուն, վախը զինքը առաւ, իմանալով որ ես իր կրօնքին վարդապետութիւնները 'ի հիմանց կը սորվէի : Ենկէ ետքը ամսէ մը աւելի չտեսայ զինքը . կը կարծէր ինքը որ եթէ ուրիշ տէսդուրները իմանալու ըլլան աս բանս, իր վախճանը ապահովապէս մահ էր . բայց իմ քովս եղած ձեռագիրները կորսնցընելուն վախը՝ աս մտածութեանց յաղթեց, ու հաւանեցաւ ըսածս ընելու : Եւ դժուարութիւններուն առջեւ առնելէն վերջը՝ ուրիշ բան դիմացս չէր մնար, բայց եթէ անանկ դժուարութիւններ, որ ձեռք զարկած աշխատութեանս հետեւանքն էին, և քաղաքական պատերազմի մը շփոթութիւնները : Երջն ատենները Ենգղիացիք քաղքին ամրոցը պաշարած էին . որով հարկ էր իւրաքանչիւր մարդու ապահովընել իր ինչքերն ու դրամները : Եւ շփոթութիւններուն պատճառաւ իմ տէսդուրներս աներևութացան, ու խել մը ատենէն ետքը նորէն երևցան : Եւ ըրած աշխատու-

թիւներս անօգուտ եղան, բայց վնասուիս համբերութի սորվեցայ : Եւրդի պարսկերէն լեզուն կը բանեցընէի ես . որով հետեւ Տարապը չէր ուզեր ռամկական լեզուով իր կրօնքին գաղտնիքները բացատրել, վախնալով որ ծառաս չհասկընայ զանոնք : Եւ ատ անգամ առողջութիւնս վնասուեցաւ՝ ամենայն փութով աս գործոյս ետեւէ ըլլալէն, ու ասրելու կերպէս : Պնակ մը բրինձ ու ոսպ էր բոլոր կերակուրս . ան ժամանակն որ վարպետիս հետ չէի անցընէր, կը զբաղէի աչքէ անցընելու իրեն հետ կարգացած կտորներս, ու երկրորդ օրուան ընելիքնիս պատրաստելու : () րուան մէջ մէկ երկու ժամ մը միայն տանիքիս վրայ հանգիստ կ'առնէի՝ օդ ծծելով : Եւ անոր հիւանդութիւն մը վրայ գալով, ստիպուեցաւ Ենքըղիլ աշխատութիւնը մէկդի թողուլ : Եւ անի մը ցաւագին վիրահատութիւններ կրեց . ու քաշած ցաւերն և ուժէ իյնալը խելացնորութիւն մը բերին խեղձին վրան, ու արդէն դէմքին վրան ալ սե սե բիծեր սկսան երևնալ, որ մարմնոյն ապականութիւնը կը սպառնային : Եւ վերայ այս ամենայնի՝ բաւական ժամանակէ մը ետքը երիտասարդական ուժով յաղթեց հիւանդութեանը, ու քիչ ատենէն նորէն վրայ դրաւ :
 “ Եւ հիւանդութենէս նոր ազատեի էի, կը պատմէ Ենքըղիլ, ու ամենամեծ զգուշութիւն ընելու վիճակի մէջ էի, երբոր Սուրադի մէջ գաղղիացի մը դիմացս ելլելով՝ վրաս յարձակեցաւ շարախօսներէ գրգռուած : Երեք հարուած սրոյ, ու երկուք ալ դաշոյնի ընդունելէն ետքը՝ դեռ ուժ ունեցայ արիւնըւայ տուն դառնալու : Հարկ էր դառն վիրահատութեանց համբերելու, որոնց համար երկաթ ու կրակ 'ի գործ դրուեցան . բայց իմ զօրաւոր կազմուածքս աս երկրորդ անգամ ալ խալըսեց զիս : Երբոր տեսայ որ ուժս վրաս կու գար, և միանգամայն վերքերս բոլորովին բժշկուեր են, մէկէն սկսայ նորէն Տարապին հետ զէնտ գիրքերու թարգմանութեանը պարապիլ .

և ան աստիճան ջանք ըրի առաջ տանե-
լու աս աշխատութիւնս, որ քանի մը
ամսէն կատարեալ տեղեկութիւն ստա-
ցայ Պարսից պատմութեան, կրօնքին
ու սովորութեանց հին բարբառներուն
վրայ, և թարգմանութիւնն ալ լմն-
նալու վրայ էր ։

Ընթերցիլն մտքի դրածին նայելով
աս ըրածը իր Միտոյ մէջ ընելու աշխա-
տութիւններուն մէկ մասն էր միայն ։
Ընթերցաստատած էր միտքը Հինտուս-
ներուն ու Չինաց սրբազան օրինաց
գիրքերուն վրայ ալ տեղեկանալ . բայց
զանազան արգելքներ առջևն ելլալով,
ստիպեցին զինքը անոնցմէ ետ կենալու ։
Վէնէրեայ ու Փղի կղզւոյն բակոտնե-
րը պարտելու ժամանակ հիւանդացաւ,
ու փութաց գալ եղբօրը քով, և տկա-
րութիւնը վրան զօրացած տեսնելով
ետ կեցաւ Պէնարէս ու դէպ 'ի Չի-
նաստան ընելու ճամբորդութենէն, և
որոշեց Լւերոպա դառնալ ։ Վուր բազ-
մաթիւ գրաւոր հարստութիւններ ու-
նէր . իր ըրած խնայողութիւններուն
արդեամբքը՝ 180 ձեռագիր հաւաքեր
էր, որոնց մէջ Հնդկաստանի գրեթէ
ամէն բարբառները կային, խել մը ար-
ձանագիրներ, բնական պատմութեան
ու Հնդկաց գրամներու բաւական ճոխ
հաւաքում մը ։ Ընթերցուց զՎոնտի-
շէրի քաղաքը առնելովը, հարկ եղաւ
որ ինքն ալ աճապարէ ճամբայ ելե-
լու . որովհետև Վաղղիացիք առանց
հաստատուն ինչքի, առանց բարեկա-
մի, և անօգնական մնացած, ու գրեթէ
առանձնացած ըլլալով Սուրադի մէջ,
Հնդկաստանցոց առջևը արհամարհելի
եղած էին, որոնք կը կարծէին թէ
Վաղղիացիք ան երկիրներէն ալ բոլո-
րովին վաճառուելու վրայ էին ։

Ազեց Ընթերցիլ շուետայի նաւով
մը գալ, որն որ Չինաստանէն անցնե-
լով Լւերոպա պիտի դառնար . բայց նա-
ւապետը յանձն չառաւ ։ Ընթերցիլ ան
ատեն Ընթերցուց առաջարկեց իր
խնդիրը . Ընթերցիլ թէպէտ Վաղ-
ղիացոց դէմ պատերազմունէին, բայց
Պոմպայեայ գերագոյն ատենը միա-

կամ հաւանութեամբ հրաման տուաւ
իրեն ։

“ Իմ Հնդկաստանէն ելլելու, կ'ըսէ,
բոլորովին նոյն կերպով եղաւ՝ ինչ կեր-
պով որ Վարիզէն ելեր էի, այսինքն
լի ամէն տեսակ դժուարութիւններով,
ինչպէս որ եղեր էր իմ վեց տարիէն
աւելի ըրած բնակութիւնս ալ նոյն եր-
կրին մէջ ։ 1761 տարւոյն մարտի 15^{ին}
Սուրադէն ճամբայ ելայ դեռ վատա-
ռողջ վիճակով, զոր ծովային օդը աւե-
լի կը սաստկացրնէր, և բաց 'ի մեր
թշնամեաց մարդասիրութենէն, ու եղ-
բօրս տուած մէկ փոխանակագրէն՝ ու-
րիշ օգնութիւն չունէի ։

“ Ըմիսուկէսէն աւելի բերանս գրե-
թէ ուտելու բան չգրի . ուժիս հետ
ձայնս ալ երթալով կը նուազէր . և
կարծես թէ փոյթ մը չէի ըներ իմ հա-
լել մաշելուս վրայ ։ Վաւապետը իր ին-
ծի քաշել տուած նեղութիւններուն վը-
րայ աւելցուց նաև զիս ծաղր ընելու
կերպ մը . և աս ամէն չարեայ ետեւէն
գալով սոփն ալ, նաւապետին ագահու-
թիւնը քաշեցինք ։ Ա երջապէս՝ երկար
ատեն այլ և այլ քամիներէ տատանե-
լէն, ու քանի մըն ալ վտանգներէ անց-
նելէն ետքը, 1761^{ին} նոյեմբերի 17^{ին}
Վորդսմըտ հինաւահանգիստը խաբիսիս
ձգեցինք ։

Ի սկզբան անդ Ընթերցիլ պատե-
րազմական գերի մը սեպուեցաւ . բայց
շուտով ազատեցաւ Պ . Պինեօրի՝ թա-
գաւորին գրապետին ջանիքը, որով-
հետև ասիկայ Ընթերցիլ վրայօք ծանօ-
թացուց գրով Պ . Սդէնլին, որ ծովա-
կալութեան ընդհանուր գործակատար
ներէն մէկն էր ։ Յաջորդ տարուան
մարտի 14^{ին} Վարիզ հասաւ Ընթերցիլ,
և երկրորդ օրը Օրագաշտայ գրուածք-
ներն ու իր ուրիշ ունեցած ձեռագիր-
ները թագաւորական գրատան յանձ-
նեց ։

“ Սոտ ութը տարի հայրենիքէս
գուրս անցուցի, կ'ըսէ Ընթերցիլ իր
պատմութեան վերջը, ասոնցմէ գրեթէ
վեց տարին Հնդկաստանի մէջ . 1762^{ին}
երբոր դարձայ Վաղղիա՝ աւելի ազքատ

էի, քան թէ 1754^{ին} Վարիզէն ելած
ատենս, որովհետև հասութիս քիչու-
թիւնը օրինաւոր ժառանգութեանս
բաժնէն լեցուցեր էի իմ ճանապարհ-
հորդութեանցս մէջ: Վայց հարուստ
էի հին ու հազուագիւտ յիշատակա-
րաններով, ու զանազան հմտութիւն-
ներով՝ զորոնք կը յուսայի հանգստեամբ
կարգի դնել ու մատենագրել, որովհե-
տև դեռ հազիւ երեսուն տարուան
կայի. և միայն այս բաղդին հանդիպե-
լու համար հնդկաստան գացեր էի:

Պարթէլըմի մատենագիրը խրախոյս
ու քաջալերութիւն տուած էր Վնքը-
ղիլի իր առաջին գրաւոր աշխատու-
թիւններուն մէջ. անոր համար ճանա-
պարհորդութենէն դառնալէն ետքն ալ՝
շատ ջանաց ու յաջողեցաւ թագաւո-
րական գրատան մէջ արևելեան լեզուաց
թարգման դնելու զինքը՝ հասոյթ ալ
կապել տալով իրեն: 1763^{ին} Վեղեցիկ
դպրութեանց ճեմարանին ընկեր ըն-
դունուելով Վնքըղիլ, իր բոլոր զբաղ-
մունքն եղաւ կարգի դնել իր հաւաքած
ընտիր տեղեկութիւնները տպագրելու
համար: Վայց Նեղափոխութեան յուզ-
մունքները վրայ գալով՝ տակնուվրայ
ըրին իր գիտնական զբաղանքները.
ուստի իր ուսումնարանը առանձնանա-
լով՝ իր սիրելի գիրքերովը միայն կը զը-
լարձանար: Երբոր Վաղղիոյ Վարժո-
ցը՝ նորէն հաստատուեցաւ, զինքն ալ
անդամ ընտրեցին. սակայն քիչ մը ա-
տենէն հրաժարեցաւ: Վերջապէս՝ իր
անխոնջ աշխատութիւններուն յոգնու-
թենէն, ու ծերութեան հիւանդու-
թիւններէն ճնշուելով, 1805^{ին} կնքեց
իր բազմարդիւն կեանքը: Ուրիշ հրա-
տարակած բաներէն զատ՝ տպած է
Չէնդ-Աւետարան, կամ հաւաքումն սրբ-
բազան գրոց Փարսից. Յարաբերութիւնս
հնդկաստանու ընդ Եւրոպայ, ու Ուէնէտ'
կար, այսինքն Գաղանիտ լեւիտ գրքին
պարսկերէնէ՝ ի լատին թարգմանու-
թիւնը: Վնքըղիլ նմանապէս խել մը
հետաքրքրական ճառեր գրեց Պարս-

կաստանի լեզուաց ու հնութիւններուն
վրայօք, որոնք տպուած են Վրձանա-
գրութեանց և գեղեցիկ դպրութեանց
ճեմարանին ճառերուն հաւաքմանցը
մէջ:

ՄԱՆՐ ԳԻՏԵԼԻՔ

ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆ

Քրիստոսի դարուց անուանակոչութիւնը:

- Քրիստոսի թուականէն սկսեալ՝
Առաջին դարը կըսուի Փրկութեան դար.
Բ. դ. Սրբոց դար.
Գ. դ. Մարտիրոսաց և Ճգնաւորաց դար.
Դ. դ. Վարդապետաց եկեղեցւոյ դար.
Ե. դ. Հիւսիսային բարբարոսաց դար.
Զ. դ. Իրաւագիտութեան դար.
Է. դ. Մահմետականութեան դար.
Ը. դ. Սարակինոսաց դար.
Թ. դ. Նորմանտացւոց դար.
Ժ. դ. Տղխտութեան դար.
ԺԱ. դ. Խաչակրաց դար.
ԺԲ. դ. Կրօնաւորական կարգաց դար.
ԺԳ. դ. Տաճկաց դար.
ԺԴ. դ. Հրազնուց դար.
ԺԵ. դ. Նորութեանց դար.
ԺԶ. դ. Գեղեցիկ դպրութեանց դար.
ԺԷ. դ. Նաւարկութեան ու զինուորական ճար-
տարապետութեան դար.
ԺԸ. դ. Ազգաց արթննալու դար.
Իսկ ժԹ. դարը, որ է հիմակուանը, ճարտարու-
թեան դար հաւանականապէս պիտի սեպուի:

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ

Շարժող ժայռ ճ:

Գաղղիոյ մէջ Ռաբէթ անունով գեղին մօտ, որ
Գասգրը քաղքէն փարսախ մը հեռու է, ձուածե
ժայռ մը կայ. բաւական բարձր է ասիկայ, և լայ-
նութիւնը 26 ոտք է ամենէն աւելի ընդարձակ
կտորին, իսկ 12 ոտք՝ յատակին: Զարմանալին
այն է՝ որ գաւազանով մը կամ ձեռքովդ գպչելու
ըլլաս ասոր, խիստ զգալի կերպով կ'երերայ ու
կը ճօճի: Ամէն ճանապարհորդներն որ ան կող-
մերը կ'երթան, զանց չեն առներ երթալու ան-
ձամբ փորձելու աս հետաքրքրական երևոյթը: